



ՅՈՒՏԱՏԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԻԹՔԱՐ ԱՐԲԱՆՉՈՐ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՃԱԿՍՏԻՆ. ՎԵՆԵՏԻՅ, Ս. ՄԱՐՏԻՆԻ ՄՈՏ

Կարմեղեան կարգէն Հ. Փերտինանտոյ Ս. Ս. Յ. որ յորդահոս եւ հոգեբուխ բառերով պանծացուց Մխիթար Աբբասօր առաքելաջան հոգին, ճշմարիտ հայրենասիրութիւնն ու անդրդուելի հաւատքը, տեսնելով անոր մէջ Արեւելքի եւ Արեւմուտքի միութեան հրաշալի ձուլումը:

Ս. Պատարագէն վերջ, ամէնքնիս ուխտական այցելութիւն մը կատարեցինք մերձակայ տան՝ ուր բնակած էր Մխիթար Աբբասայր:

Դրան առջեւ ամբողջ հաւաքուած էր եւ Հր. Ճ. Վեննի, ներկայացուցիչ խալմամուլին, խանդավառ ուղերձով մը օրուան յիշատակը արծարծեց, Վենետիկի եւ Հայերու մէջ եղած դարաւոր փոխյարաբերութիւնները յիշեցնելով, որոնց լըրումը՝ Մխիթար Աբբասօր դէպքը:

Այս անթիւ, այդ նուիրական տան դըրան վերեւ մարմարեայ արձանագրութիւն մը գետեղուեցաւ անմահացնելով օրուան անդուզական յիշատակը. ներկաները խանդավառ ծափերով ողջունեցին այդ քանդակը: Անշուշտ այսուհետեւ հայ այցելուները որոնք պիտի դան Մխիթարի մայրավանքն ու շիրիմը տեսնելու, պիտի փափաքին նաեւ տեսնել այդ բնակարանը, այդ մարմարը, որ անդամ մը եւս կուզայ անմահացնելու Հայ Ազգը եւ անոր պաշտելի գաւակը՝ Մեծն Մխիթարը:

Մտանք ներս. երկիւղած հաւատքով բարձրացանք սանդուխներէն. ամէն սենեակ եւ անկիւն՝ լուռ կը պատմէր մեր նախահայրերու կեանքի մասին: Տանտիրուհին, աղնիւ խոտլուհի մը, հիացող Մըխիթար Աբբասօր, ընտիր եւ հաճելի հիւրասիրութեամբ մը պատուեց մեզ: Հ. Եղիա Վ. Փէչիկեան, թարգման դառնալով բոլոր ուխտաւորներու իղձերուն, ոգեկոչեց անդամ մ'ալ Մխիթար Աբբասօր յիշատակը, այն միւսնոյն հայ բարբառով, որուն երկու դարեան արձագանգը կարծէք դեռ կը լսուէր սրահներու խորերէն:

1715 Մայիս 12 եւ 1749 Մայիս 15. ահա երկու անմոռանալի թուականներ. երկու անդամ հայացած այդ տունը, ուխտատեղիի նման պիտի յուզէ ամէն հայ սիրտ դարերով, որովհետեւ այնտեղ Մըխիթար Աբբասայր դառն արցունքներով ողբաց իր հեռաւոր մենաստանին բնաջնջումը, եւ հոն դարձեալ ուրախութեամբ լսեց Վենետիկի Ծերակոյտին վճիռը՝ որով Ս. Ղազարը իրեն կը տրուէր իբր մըշտընջեալու բնակավայր:

Ուրեմն այդ տունը Հայ Ազգի վերածնունդին փոքրիկ որբանն է եղած ատենօք:

Հ. Ե. ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԻԱՆ

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

Գերապայծառ Տէր, Վերապատուեալ Հայրեր, աղնիւ հայրենակիցներ.

Մշակոյթի մեր պատմութեան մէջ դէմքեր կան որոնք անցնող ժամանակի հեռաւորութեան հետ հետզհետէ կը սոփունին, կը փոքրանան, կամ երբեմն բոլորովին կ'անհետանան: Հազիւ հեռաւոր յիշատակ մը կը մնայ անոնցմէ, ճիշտ այն աղօտ լոյսերուն նման՝ որոնք միջոցին մէջ կը լուծուին:

Բայց կան նաեւ դէմքեր, թէեւ հազուադէպ, որոնք ժամանակ ու տարածութիւն չեն ճանչնար. ընդհակառակն, քանի տարիները կ'անցնին, ա'յնքան կը մեծնայ անոնց գործը, ա'յնքան կը խորանայ անոնց պոյութեան իմաստը:

Մխիթար Աբբասայր, Մշակոյթի մեր պատմութեան մէջ, այս հազուադէպ դէմքերէն է: Անոր հոյակապ գործը, մահուան իր այս երկուհարիւրամեակին, մեզի կը ներկայանայ աւելի՛ գեղեցկացած, աւելի՛ բիւրեղացած, դադարաբական աւելի փայլ ու հմայք ստացած: Որովհետեւ իր մէջ մենք կը գտնենք ո'չ միայն հայ Մըշակոյթի մեծապայծառ սահմաններ, որուն հովանիին տակ երկու դարէ ի վեր սերունդներ ամբողջ կը դաստիարակուին, — մտքի անսպառ լոյս եւ հոգիի ստեղծագործ հաւատք, — այլ՝ ատաքելատիպ այն անձը՝ որ ամբողջ կեանք մը նուիրեց իր ազգին, եւ ազդութեան այդ դադարաբան համար վառեց Ձաճը Մխիթարեան Ուխտին: Եկող ու գացող սերունդներուն համար ներշնչումի յաւերժական խորհրդանշանն է անոր կեանքը, անոր գործը:

Իտալիոյ Հայութիւն, Մխիթար Աբբասօր մահուան երկուհարիւրամեակի առթիւ, երախտագիտական զգացումներով ու խորին յարգանքով կը խոնարհի Անոր անմահ յիշատակին առջեւ:

ԲՃ. ԵՐՈՒԱՆԻ ԱՐՁՈՒՄԱՆ

Բ.

Գերապայծառ Աբբասայր, գերյարգելի վերապատուեալ Հայրեր, սիրելի հայրենակիցներ.

Այսօր, այս Հայաշունչ կղզեակին մէջ, պաշտօնապէս կը սկսին Մխիթարեան Մխարանութեան հիմնադիր, Մեծ Սերաստացիին մահուան երկրորդ դարադարձին հանդիսութիւնները: Այս հանդիսութեանց հոգին կը կազմէ Լոյսին վերադարձը Հայութեան իմացական հորիզոններուն վրայ: Ոչինչ աւելի գեղեցիկ է, խոր եւ տպաւորելի քան ա'յն գոր կ'ընծայարեքուի մտաւորական մշակին, երբ, մանաւանդ, այդ մշակը հայ է, այսինքն գաւակը ցեղի մը՝ որ նուիրուած իր տեսրականին՝ կը տքնի միմիայն իր ազգին համար, անտեսելով

նիւթականը, ընդգրկելով իմացական եւ բարոյական աշխարհներուն դեղն ու շրտորհ:

Մխիթար Լոյսին վերադարձն է հայութեան իմացական հորիզոններուն վրայ, ու իր կերտած Մխարանութիւնը փարոսն է ուրիշ կ'արտացոլայ լոյսը, որպէսզի երկինքները փառաւորուին եւ անմշակ դաշտերը պարարտանան:

Յեցած մեր ցեղային աւանդութեանց վրայ՝ Մխիթար եւ Մխիթարեան Մխարանութիւնը մեր ազգային մշակոյթին մէջ կը ներմուծեն նորը, այսինքն յառաջադրու, ա'յն գոր եւրոպական ազգերը իւրացուցած էին արդէն հին դարերու քաղաքակրթութեան բարեքներէն, անոնց վրայ աւելցնելով իրենց ցեղային ինքնուրոյն գանձերը:

Մխիթար նոր Հայն է: Ան, իր հաւատաւոր ատաքելալի յախշտակութեան ընդմէջէն կը նշմարէ ապագան, եւ ամենայն խոնարհութեամբ եւ շարքաշուրթեամբ կ'աշխատի պատրաստելու համար հիմերը այդ ապագային, ու երբ կ'արթննայ իր տեսրականի դիւթանքէն՝ կը գտնէ հիմնապէս բարեփոխուած այս կղզեակը, ուր այլեւս կը շնչէր հայու հոգին, ուր հոգեդմայլ գաւիթներու մէջ կը շրջէին հայ արքաներն ու հայ մատենագիրները, իրենց լայն ու զեղապաճոյճ քղամիջները օրօրելով վենետիկեան հրաշափառ արշալոյսներուն երանգապնակին դէմ:

Կատարուած էր հրաշքը: Հայութեան անցեալը, որ կը ննջէր դարերու քունը՝ կ'արթննայ դարձեալ իր արշալոյսային փառքին մէջ: Հայ գիտութիւններն ու հայ հին մատենագրութիւնը դարձեալ մատչելի կը դառնան հայ մարդուն: Մեր սովեցնիկ գրաբարը, որ սղձատուած էր յոյն, լատին եւ ասորի աւելորդարանութիւններով եւ խեղաթիւրումներով՝ կը վերադառնէ դարձեալ մեր հանճարեղ պատմիչներուն պատկերազարդ եւ պերճընթաց լեզուն:

Իսկապէս կատարուած էր հրաշքը: Կատարելապէս պատրաստելու համար Լոյսին վերադարձը մեր ազգային իմացական եւ հոգեկան հորիզոններուն վրայ՝ Մխիթարեանը կը լծուին ապագայիցի գործունէութեան մը: Մինչ տողաչար մեքենան կը բանի այս կղզեակին մէջ՝ Մխի-

Թարայ դաւակները կ'արտադրեն անդադար, ու իրենց արտադրութիւնը ամէն բանէ առաջ եւ ամէն բանէ զերիվեր՝ նախ հայաշունչ է եւ հայրենաւանդ, որ անտարակոյս կ'ըլլայ գլխաւոր պատճառը իրենց վայելած ազգային անստերիւր յարգանքին եւ երախտագիտութեան:

Ժամանակի ընթացքին մեծ Սերաստացիին հետեւորդները կը լծուին ուրիշ գերագոյն աշխատանքի մը. — գայրոցներու հիմնաւորման աշխատանքին: Այսպէս ծընունդ կ'առնեն Տրապիզոնի, Պոլսոյ, Բարիդի, Վենետիկոյ, Հալէպի եւ Աղբթանի գրիւղ վարժարանները: Ամէնքս ալ ծանօթ ենք այս վարժարաններուն կատարած դերին եւ մեր մշակոյթի եւ հասարակական կեանքի կրկնակ ծափաներուն վրայ: Ամէնքս ալ ծանօթ ենք թէ ի՞նչ բնէ է ծընունդ տալ վարժարանի մը, զեղազարդել զայն, օժտել զայն արդիական բարիքներով:

Մխիթարեանք, որ ի վերջոյ կ'ազմուած են ափ մը անձնուրաց վանականներով՝ հրաշարի կերպով կը յաջողին կատարել այս անդնահատելի աշխատանքը, որովհետեւ անոնց մէջ կը տրուի սիրտ մը՝ որ սիրտն է մեր անդուգական ցեղին, որովհետեւ անոնք ժառանգորդներն են ա՛յն զաղափարապաշտութեան եւ իմացական յայնանաստութեան՝ որ իրենց մեծ հիմնադիրինն է, Մխիթար Արքայօրը:

Մխիթար Սերաստացիին ներկայ է անխրտիր բարբառ մէջ: Անոր հանճարեղ միտքը, որ համամարդկային սիրով էր ճոխացած, եւ համակուած յուզիչ գուրգուրանքով մեր ցեղային սրբութիւններուն հանդէպ՝ լուսաւորած է մեզ եւ վերանորոգած մեր միտքը:

Նման լոյսին որ չի մեռնիր երբեք, որովհետեւ անոր ահուներ կը գտնուի ճշմարտութեան պարտէզին մէջ՝ Մխիթար ներկայ է համայն Հայութեան սրտին մէջ: Այս պատեր դեռ կը լսեն անոր քայլերուն ձայնը, ու անոր խօսքը դեռ կը խանդավառէ մեր իմացութիւնն ու հոգին:

Երկու դարերու քունէն է որ ան կ'արթննայ հիմա: Այս վերադարձումը ուրիշ բան չէ եթէ ոչ մեր այդին տեւականութիւնն իսկ յաւիտենականութեան առջեւ: Ազգ մը որ ծներ է Մխիթար եւ Մխիթարեան Մխարանութիւն, որ կուրծք տուեր

է աներեւակայելի գոռարութեանց եւ արիւնլուայ խաչելութիւններու, որ հասեր է իր մտքին եւ հոգիին արչարարներուն առջեւ՝ սահմանուած է յաւիտենապէս ազդելու, որովհետեւ անոր ճամբան լուսաւորողը ճշմարտութեան կանխիկն է, Աստուծոյ լոյսը: Ու, տիեզերքին մէջ երբեք դոյութիւնն չէ ունեցիր ազգ մը՝ որ այնքան փնտոսած ըլլայ ճշմարտութիւնն ու արդարութիւնը որքան հայ ազգը: Ամենակարն Աստուած գիտէ ասիկա, որուն հայ ազգը նուիրած է իր ամէնէն հոյակապ դաւակներէն մէկը, Սերաստացի մխիթարիչը Մխիթար, ծառայ Աստուծոյ եւ իր բարձրաչարար անխորտակելի ազգին:

ԲՃ. ԱՐԱՄԱՅԻՍ ՍՐԱՊԵՏՆ

Գ.

Գերապայծառ, Գերյարգելի Հայրեր, Յարգելի հանդիսականներ.

Գարազարձը որ կը տօնենք անսպաս ազդելու է խորհրդածութեան ու ներշնչումի:

Արդարեւ բացառիկ է Հիմնադրի անձը: Չուր է մէկ ակնարկով իր մէջ թափանցելու ամէն ճիւղ. միակ եւ յանդուգն հարուածով զինք պարփակելու, չըջանակելու ամէն ձեռնարկ: Իր կարողութեան սահմանները, երկար ժամանակ, կը խուսափին մեր հետաքրքրութենէ: Իր գործերու յարաճուն ընթացքը, շարունակ, կը հետաք մեր շարժումն ու բռնութեան:

Իւրաքանչիւր հերոս մեզ խոտովէ ու ցնցելէ առաջ, կը խոտովէ ու կը յօշոտէ նախ ինքզինք: Կասկածի, քննութեան, ճեղքերու եւ վէրքերու կ'ենթարկէ իր սեփական մարմինը, ինչպէս իր հոգին եւ բովանդակ կեանքը:

Տարերային եւ ըմբոստ՝ նա կը հեղնէ զիրք ու չըջապատ, սաստ ու ճակատագիր: Կո ջանայ քանդել, չըջել ամէն ինչ եւ կատուցել ի՛րը, աւելի արդար եւ զեղեցիկ:

Իւրաքանչիւր հերոս հարցադրութեան, բարոյական հաշուեյարդարի կը կանչէ իր չըջապատը:

Գայթակղութեան քա՛ր է՝ որ կը ցցուի մեր ճանապարհին եւ զայն կը ճեղքէ իմաստութեան եւ յիմարութեան ուղիներու:

Այսպէս է նաեւ Մխիթար:

Արդ, զիտեցէ՛ք Հսկան որ կը յառաջանայ Եփրատի ափերէն: Կը թուի լուսեղէն մի սրւն որ ընկած է շերտացած խաւարի մէջ: Բայց Հսկան կը յառաջանայ: Տաժանագին կը յառաջանայ: Բանտուած ճառագայթ է կարծէք որ կը շօշափէ, կը հարուածէ պատերը եւ լուսամուտ, ապակի կը փնտտէ:

Իր ներբանները կ'այլըն հայրենի ճիւղերու վրայ: Դէմքն ու աչքերը կը խոցուին հայրենի սասնամանիքէ, քամիներէ ու արեղակէ:

Հսկան կը յառաջանայ: Աննչմար՝ կ'առաջնորդէ զինք թախծազէմ մի ուրու: Բորիկ ու ցնցոտազգեստ, գծրախոտ ու սղաւոր մի կին — Աւերակներու Տիկիմը:

Չի՛ խօսիր. միայն կ'ուղեկցի եւ ճակատագրական մատուցող ցոյց կը տայ չարչարանքի մի ձոր — Խոր Վերապ, եւ շորհքի մի բարձունք — Սեւան:

Սակայն Մխիթար լուռ է: Հոգու առանձնութիւնը աւելի՛ է քան առանձնութիւնը: Յամաքութիւնը կը տոչորէ զինք ինչպէս այրող պապակ: Ամէն ինչ, իր շուրջ, կը թուի ունայն, ամայի, խոպան: Լուսնային դարուկ անսպաս ուր անէութիւնն է միայն...

Բա՛յց Սեւանի եկեղեցու մէջ, — Հայ հոգու այս մերկ ու խորհրդաւոր քարայրում, — ա՛յլ է Մխիթար:

Բոպէները դարերու բովանդակութեամբ կը խուսեն իր վրայ: Պատմութեան քառուղիները կը բացուին եւ հայրենական հնաւուրց ստուերներ յորձանք կը տան իր դէմ: Նահապետներ ու զիւցապներ, հայրապետներ, սուրբեր, իշխաններ ու ուսմիկներ կ'ամբոխեն իր հոգին... Եւ մաղաթներ, բոցակէզ մաղաղաթներ, հողաթաւ ու ջրատոյղ մաղաղաթներ, հաղաթաւոր թերթերով կը վարին իրեն, օրհասական մղումով կը կառչին իր ձեռքերուն...

Հանդիսաւոր է պահը:

Հայ Աշխարհը զերեզմանուած բիւրաւոր շրթներով, բիւրաւոր ձայներով, բիւրաւոր բառերով կը խօսի, կ'աղաչէ, կը սպանայ, կ'աղօթէ... Մխիթար երկիւղած կ'ունկնդրէ... Երկինք կը բացուի, կը հաճի ու կ'օրհնէ...:

Իւրաքանչիւր մեծ կեանք իր մէջ կը կրէ փրկադործութեան թաղուն մի խորհուրդ:

Ալեկոծ է Մխիթար: Կամքի երիվարները անհանդիստ կը դուրսնան: Հայ ծակատակիւր, հարցական ու աղաչական կը զիմէ իրեն եւ Նա, կանգնած Սեւանի լեռի ժայռերէն մէկուն վրայ, գուսպ յուզումով կը գիտէ հայրենի բարձրալանգակը:

Կը գիտէ հոգային այն ողբերգութիւնը, աշխարհագրական այն չարիքը, տառապանքի, խարէութեան, բնաջնջումի հիւժախտով վարակուած, գծորթի՛ վերածուած այն դրախտը, որ մեր հայրենիքն է:

Ապա կը դառնայ մեր երկրի քարացած, ալեւոր հսկաներուն եւ գուցէ ի՛նք եւս կը խորհի, որ մեզ կը փրկէ լեռներու օղբ միայն: Դաժան, բայց հերոսական փրկութիւն...

Սակայն Մխիթար միանգամայն կը զգայ որ այդ փրկութիւնը ժամանակավրէպ է: Որ եթէ յաջող իսկ, չի՛ կարող տեւական դառնայ, կամ քիչերուն է միայն մատչելի: Իսկ ինք կ'որոնէ տեւական, ամբողջական փրկութիւն...

Եւ յանկարծամա՛ղ յայտնումով, Նա Հայ ծակատակիւր, նիւթական լեռներէ, կը խորհի փոխադրել հոգեկա՛ն լեռներուն...:

Մխիթարի մեծագոյն գիւտը, գլխաւոր արժանիքը ա՛յս է:

Այստեղ է նոյնպէս հանդիսութեան այն հայելին, ուր կ'անդրադառնան Մեարդի եւ Մխիթարի գմայլի զէմքերը:

Նոյն ոլորտներում կը դորձեն երկու Տիտանները — բարոյական եւ իմացական բարձունքներու վրայ: Եւ երկուքը միասին կ'ուսուանան ու կը ծաւալին հոգու՛ն փոթորիկներով:

Տարադրութեան, հայրենազուրկ կեանքի այս անհրապոյր եւ դժբախտ օրերուն,

Մխիթար փորձաքար է մեր դոյութեան ու ճակատագրին:

Իր մահուան դարադարձը, անողորձորէն մեզի կը կրկնէ ճակատագրական այն յանկերդը, որ կը լսէր Շէկսպիրի խոսիւթայոյ ճերտը:

«Լինե՞լ քէ չլինե՞լ...»

Եթէ աւելի մօտենանք Մեծ Տարազին եւ ըմբռնենք իր խմաստուն պատգամը, ուժացման, այլասեման, չարիքի այս յորձանուտ օրերուն իսկ, մեր հոգեկա՛ն լեռներուն կառչած՝ կարող ենք անվտանգ սպասել ու տոկալ...:

ՅՍԿԻՌ ԱՂԱՄԵԱՆ

Պ.

Գերազոյժաւ Տէր, սիրելի հայրենակիցներ:

Արշալոյսին՝ երբ հորիզոնը կը շառագունի ու կը ստեղծուի խաւարի եւ լոյսի տարտամ գծին վերեւ երանգաւորումներու ներդաշնակութիւն մը, այն պահուն՝ երբ բարձր իրտանոցէ մը դիտողի սիրտը կը արտփէ վայրկեան առ վայրկեան աճող քաղցր սպասումի յոյսով՝ ողջունելու արեւի սկաւառակը, ո՞վ այդ խորհրդաւորութեան մէջ զգացած չէ հոգեկան անբացատրելի ոգեւորութիւն մը, տեսակ մը խառնուրդ՝ յոյսի, երջանկութեան, սրտի վայելքին՝ ի տես նորածագ օրուան:

Ճիշտ այդպէս կը խորհիմ թէ շառագունեցաւ օր մը հայկական կեանքի հորիզոնը, երբ նախ նուազ եւ ապա ուժգին ճառագայթումներով բարձրացաւ Մխիթար մեր հորիզոնէն վեր, ինքը լոյսի դաւակ, արշալոյսի պէս զեղեցիկ ու չքեղ, որ բացաւ դուռը նոր կեանքին:

Օ՛, ի՞նչ հանճարեղ գլուխ, որ արեւի պէս ցցեց իր ինքնութիւնը, հմայքով մը որ բովանդակ ազդը քաշեց իր ետեւէն, որ ցարդ՝ կը տեւէ իր արշալոյսային զեղեցիկութիւններու փառքին մէջ, ինքը՝ արեւը մեր երկնակամարին, որուն բազմաճիւղ ճառագայթումները՝ տարածուած են մեր ազգային կեանքի զանազան երեւոյթներուն վրայ:

ԹԼ. դար, խաւարի գերիշխանութիւն մտքերու եւ հոգիներու վրայ, առ հասարակ այն բոլոր հոգեբուն ու կեղերոններուն

մէջ, ուր հայեր կ'ապրին տարազրուած, տեղահանուած: Կը պակսին ուսումի կեղերոններ, կը պակսի հետեւաբար գիտական կեանք, մշակութային շարժում. կրօնական ըմբռնումներու մէջ կը տիրէ տարածայնութիւն, կապանք ու շղթայ ամենուրեք, բացակայութիւն ամէն ինչի որ իսկական կեանքը կը բնորոշէ:

Ու ահա, այդ օրերուն է որ յանկարծ կը պատուի թանձրութիւնը տիրող խաւարին, ու կ'երեւի Մխիթարի չքեղ գիմարիձը, որ հեռոյճեռէ կը պայծառանայ, ու կ'ըլլայ աւելի՛ հասկնալի եւ աւելի՛ սիրելի: Զատել մէկիկ մէկիկ դոյները որ իր գիմարիձը կը ներդաշնակեն, քննել զեղեցիկութիւնը եւ խորութիւնը անոր մտքին, կրնայ զիս հեռացնել առաջարկուած վայրկեաններու սահմաններէն. ուստի պիտի նկատեմ միայն անցողակի՛ թէ ի՞նչ կը խորհրդանշէ անունը Մխիթարին, թէ ի՞նչ դեր է իր կատարածը, թէ ի՞նչքան այժմէական է դէմքը Մխիթարին այս մեր օրերուն:

Սիրելի հայրենակիցներ, Մխիթար Աբրահօր մահուան երկուհարիւրամեայ յուրելանին, երբ մօտերս Հայ Մամուլը պիտի արձագանգէ աշխարհի չորս ծագերէն՝ վեր հանելով մարդը, առաքելը, հիմնադիրը իր մէջ, ցոյց պիտի տայ անոր կատարած գործին մեծութիւնը, անոր վառած կանթեղին անշնչ լոյսն ու ջերմութիւնը, — դուք հոս համախորհրուած իր իսկ ձեռակերտ սրահին մէջ — կը հանդիսանաք թերեւս ամէնէն բախտաւորները՝ որ առաջին անգամ Մխիթարի Սրբարանին մէջ կու գաք ողջունել զինքը, խանդավառուիլ իրմով, ընդուիլ ձեր հոգւոյն խորը անդրանիկ ճառագայթումները անոր մտքին հզօր լոյսին, ընդունիլ անոր աստուածասէր հոգւոյն հնոցէն կայծեր, կայծեր հրաշունչ՝ որ ջերմութիւն են, որ լոյս են միանգամայն:

Երկու դար անցած է այն օրէն՝ երբ Մխիթար կը փակէր իր աչքերը այս աշխարհի լոյսին, բանալու համար զանոնք յաւիտենական փ ա ո ա լ օ Ր օ թ ի ն ն եր ու ն մ է Վ: Մահկանացու ծնած, անմահութեան փառասպակով պճնեալ ճակատով կը մըտնէր վարձքի ու փառքի տաճարը, առանց իր անունին կոթող մը կանդնել տալու հոս երկրիս վրայ. բայց ի՞նչ փառահեղ

յուշարձան այս իր ձեռակերտ մենաստանը, որուն բոլոր անկիւններուն վրայ կը գանձք զինքը, ամէն ինչ իր մասներուն ու ստեղծագործ հանճարին արդիւնք, այնքան խօսուն մե՛ր սրտերուն, մե՛ր աչքերուն:

Երբ Մխիթար անունը կը հնչեն մեր շրթները, քաղցրութիւնն ու մխիթարութիւնն ինքնին կարծես կու գան ողողել մեր հոգիները, ինքը դարերով նուիրագործուած սրբութիւն մը, որ իր անունին շուրջ կը պարտադրէ լուիկ հիացում եւ խոր պաշտամունք:

Մխիթար խորհրդանիշ մը, ա՛յլեւս, ազգային ու կրօնական վերելքին՝ որ ծայր տուած է իրմով եւ յաջորդներով: Երբ կը խօսինք Մխիթարի վրայ՝ առ հասարակ բոլորիս ալ մտքերուն մէջ կ'արթննայ լոյսի պատկերը ամէնէն առաջ, հակադրուած մտային. կ'արթննայ զիտութեան ու զարդացումի զաղափարը՝ հակադրուած տըղիտութեան: Տղիտութիւնը արդէն ինքնին ամէնէն մեծ ստրկութիւնն է, որ հոգիները կը մաշէ, ազիտութիւնը՝ մտքի այն ահաւոր կուրսութիւնը զոր այնքան կ'ատէր մեր քաղցրագորուցիկ Եղիշէն. « Լաւ է ըլլալ կոյր աչքերով քան կոյր մտքով »:

Երբ Մխիթարի վրայ կը խօսուի՝ ժողովրդական վերածնողի մը զաղափարը կը ներկայանայ իսկոյն, որպէս հիմնադիրը ընկերային, բարոյական ու մշակութային նորոգ կեանքի մը:

Երբ Մխիթարի վրայ կը խօսուի, ան կը պատկերանայ մեր առջեւ որպէս Դաստիարակը Ազգին, նոր ժամանակներու մեծ առաջնորդը, մեծ ազդասէրը, եւ մեծ սուրբը:

Այլեւայլ պատկերացումներ, ճիշտ ու հարապատ բոլորն ալ, որ զիրար կ'ամբողջացնեն, տալով Մխիթարի դէմքի պրիսմակին՝ զանազան կողմերու տեսողութիւններ, չքնաղ ու հրաշատեսիլ, զոր երբեք ողջունած չէ Հայութիւնը նոր ժամանակներու սեմին վրայ:

Մխիթարի անունը խորհրդանիշ մ'է մանուսանդ՝ ներդաշնակ համաձուլման կրօնքի եւ Ազգի զաղափարներուն, այն ժամանակ՝ երբ երկուքն ալ անտեսուած, իրերամարտ դրութեան մը մէջ գրուած, պատճառ կ'ըլլային հոգիներու կեղեքու-

մին, բռնաբարելով խղճի ազատութիւնը եւ մտքի սրացքը, հոգիներու կեանքին այդ զոյգ թեւերը, որ կը տանին առ երջանկութիւն, առ Աստուած: 1700ի՝ սկիզբը երբ Մխիթար անցած էր Պոլիս իր փայլալայտ զաղափարականին բոյն մը շինելու, աւա՛ղ, ճիշտ այդ բռնաբարումներու տխուր օրերն էին ատոնք, հրդեհի մը պէս ճարակող ու քանդող: Մխիթար որ հակած էր ճակատը Նախնեաց աստուածարանական գործերուն, ճառընտիրներուն, Յայամաւորներուն վրայ, ու հաւաքած իր մտքին մէջ այնքան լոյս եւ զիտութիւն, յանձն կ'առնէր ընդունայն պայքարներ մղելու տեղ՝ առանձնանալ եւրոպական խաղաղ ոստան մը, որ իրեն տրամադրէր գործադրելու կէտ առ կէտ իր զաղափարականին ծրարիրը: Եւ այդ ոստանը կ'ըլլայ Վենետիկը, զեղարուեստական այս մեր քաղաքը, որ զիտական կեղրոն մ'էր միանգամայն այն ատեն միջազգային արժէքով:

Վենետիկը կ'ըլլայ այն ատեն Հայաստանի նախադուռը, ափ մը հայկական հող՝ ուսկից կը մեկնէին խաղաղութեան եւ համերաշխութեան առաքելները՝ հոն ուր հայ սիրտ մը կը տրոփէր ու կը տըւայտէր, տանելով անոնց ճամբարութեան եւ սիրոյ խօսքը՝ Կերբայէն մինչեւ Պոլիս, Պոլսէն մինչեւ Հնդկաստան:

Մխիթար՝ խորհրդանիշ է կամքի. անտեղիտալի եւ վճռական կամքի մը: Կորովի, բարոյական ուժի անձնաւորումը, անկի ճշդրտագոյն եղանակով մը՝ իր ցեղին կրանիտեայ կամքին խտացումը: Մահմաններով անբախտաւոր, ներքին երկպառակութիւններով ջլախտաւոր, եւ զուրկ զինուորական ու անտեսական անհրաժեշտ միջոցներէ, հայ ժողովուրդը յանուն իր գոյսպայքարին, իր ցեղային մաքուր տեսականին, յանուն իր ազնուական ձկտումներուն, յանուն մանուսանդ իր կամքին՝ թաղած էր հնութեան աւերակներուն տակ շատ շատերը իր դրացի վաղեմի ցեղերէն, ու յարատեւած միշտ պահպանելու իր դոյութիւնը, հակառակ ամէնէն աղետալի կացութիւններուն, ամէնէն եղերատալի կացութիւններուն, ամէնէն եղերատալի կացութիւններուն: Մխիթար իր տառական սպորումներուն, Մխիթար իր տառական սպորումներուն զաւակը, ապող ազգին հարազատագոյն դաւակը, ամենամեծ առընչութեամբ անոր հոգեկան ու մտաւորական ճիրքերուն, որոնց բոլոր

կատարելութիւնները կու գան համաձուլուել անոր մէջ: Մխիթարի առջեւն ալ ահա կանգնած են դժուարութիւններ, յարուցուած ի՛ր իսկ ազգակիցներէն, հալածանք՝ ցամաքի ու ծովի վրայ, անհասկացողութիւն իր ծրագիրներուն, սպառնալիքներ քանդումի իր մտքին ծնունդ Միաբանական ընկերութեան. բայց այս բոլորը յաղթուած՝ հօր կամքի մը անտեղիտալի կորովով: Յաղթանակ մը չէ՞ միթէ այս, այն մեծագոյններէն՝ որ պատմութիւնը արձանագրած ըլլայ ժողովուրդներու կեանքին մէջ: Յաղթանակ մը որ յայտնի ապացոյցն իսկ է Մխիթարի մեծութեան. որովհետեւ՝ եթէ զարմանալի է յղանակ զաղափարներ, ստեղծել խանդավառութիւն գեղեցիկ զաղափարականներու շուրջ, սակայն իսկական մեծութիւնը հոն է՝ երբ այդ զաղափարները իրադրուելու անխորտակելի կամքը կու գայ ամբողջացնել ու լրման առջնորդել գանձը: Երկու դարէ ի վեր կանդուն Ս. Ղազարը՝ այսօր ամէնէն խօսուն փաստն է այդ կամքի մարդուն մեծութեանը, եւ որ իր վրայ կը հրաւիրէ հիացումը ո՛չ միայն հայերու, այլ եւրոպական ազգերու գիտական ու ընկերային ամենալուրջ կեդրոններուն:

Միբելի ազգայիններ, թէ ի՞նչ է կատարած դերը Մխիթարին մեր ազգային ինքնուրոյնութեան, մեր կրօնական ու մշակութային կեանքին մէջ այն օրերուն, երբ ինքը երեցաւ հրապարակի վրայ, եթէ ոչ իր ամենաճշգրիտ դժերուն, դէթ իր ընդհանուր ձեւին տակ հանրաձայնօթ է բոլոր հայերուն:

Ս. Ղազար, վարդապետանոց մը հայ լուսաւորութեան, հայկական մշակոյթի, հայ լեզուի, հայկական պատմութեան ու հնախօսութեան, հայ գրականութեան: Մխիթարի դործը երբորդ անկիւնադարձն է մեր ազգային ու մշակութային կեանքին: Մերոպ ու Մերոպեան դարը, առաջինը՝ այդ մեծ անկիւնադարձերուն, երբ անդիր գրականութեան մո անդոյն իրականութիւններէն կ'անցնէինք սեփական գրերով ազգային հիմնաւորեալ կեանք մը ողջունելու, երբ հայ գրականութիւնը խանդավառութեամբ կը ստեղծէր իր սուկեզինիկ լեզուն, որ յաջորդ դարերուն ս-

ւելի կամ նուազ պայծառութեամբ սպրեցաւ մինչեւ ժ. դարը՝ տարով հուսկ նարեկացի մը, աւարտը եւ փառապսակը այդ անհրաժեշտ ու կենսական տոաջին շարժումին:

Փամանակները կը քաշեն, ու հետզհետէ քաղաքական վերիվայրումներ պատճառ կ'ըլլան անկումի՝ զրական մարդին մէջ: Ոսկիին կը յաջորդէ արծաթը՝ երբ հայ ազգը կը փոխադրուի Կիլիկիոյ ափերուն վրայ, մօտ եւրոպական աշխարհին: Հոն Մեծն Լեւոններ, Մեծն Ներսէսներ, Ծնորհալի եւ Լամբրոնացի՝ կու տան կնիքը նորոգ ծաղկեալ կեանքի եւ այն՝ Երկրորդ անկիւնադարձը — բայց աւա՛ղ, այդ ալ փութով կը թեքի իր վերջալոյսին, որուն կը յաջորդէ տարաբախտօրէն զաղթականութիւնը, տառապանքը, խաւարի գերիշխանութիւնը, մինչեւ որ հորիզոնին վերեւ կը դժադրուի լուսաշող դէմքը Մխիթար Արբաճօր:

Մերոպեան դար, Կիլիկեան շրջան, Մխիթարեան վերածնունդ. երբեակ անկիւնադարձերը ահա հայկական մշակոյթի պատմութեան: Առանց Մերոպեան զրկում, հայերս պարսկական եւ կամ բիւզանդական լուծին ներքեւ ազգովին ոչընչացած պիտի ըլլայինք թերեւս, առանց Մխիթարի ստեղծած շարժումին, երկաթեայ դարերու երկարատեւ գերութիւնը պիտի մաշէր մեր երաններէն կեանքի ամէն աւել. լոյսի ծաբաւ մեր աչքերը ընդունայն տեղ պիտի պաղատէին ազատութիւնը հոգիին, ազատութիւնը զաղափարին: Մշակո՛յթ, ցեղային ինքնազիտակցութիւն, ահա ինչ որ Մխիթարի ճակատէն ճառագայթող լոյսը տուաւ մեզի, ապահովեց կեանքը մեր մտքին, փրկեց անկանգնելի կործանումէն, փրկեց մահէն:

Լեզուական, պատմական, հնախօսական, աստուածաբանական, կրօնական, բանասիրական աշխատանքները որ կատարուեցան Մխիթարով եւ իր յաջորդներով՝ ամենամեծ ապացոյցներ են թէ երբորդ անկիւնադարձ մեր մշակոյթի պատմութեան՝ եղաւ գերազանցօրէն բարձր ու մեծապէս գնահատելի, որ իր մէջ կը բուսնային հիւնին բոլոր կատարելութիւնները, եւ հաստատուն հիմը կը դնէր նոր շրջանին: Հիմնադիրն իսկ կը հարթէր ճամբան իր մեկնողական, աստուածաբա-

նական, եւ մանաւանդ քերականական դործերով՝ այն մեծ շարժումին որ վերածնունդ անունը կը կրէ: Թէ ի՛նչքան հետատեսութիւն կար այդ մեծ մտքին առջեւ, կը բաւէ յիշել միայն իր աշխարհաբարի քերականութիւնը որ 1727ին կ'ելլէր հրատարակ, պարունակելով իր մէջ նոր լեզուին բոլոր կարեւոր տարրերը, որոնք այսօրուան աշխարհաբարը: Իր մեծ գաւակները՝ Չամչեաններ, Ինճիճեաններ, Ասկէրեաններ, Աւետիքեաններ, Ազգերեաններ, Բագրատունիներ, Հիւրմիւզներ, Ալիշաններ, Սիւքրեաններ, Ղազիկեաններ, Հացունիներ, իրազործեցին իր լայն ծրագրին բոլոր մասերը կէտ առ կէտ լրման հասցնելով ժողովուրդի մը ձեւաւորման, կազմաւորման ու զարգացման բոլոր ձևութիւնները, բոլոր պահանջները: Մխիթարեան վերածնունդը անհրաժեշտ կարեւոր շրջան մ'է անտարակոյս նոր ազգային գրականութեան եւ գայն հիմնապէս պատրաստողը, առանց որու՝ արուեստի գիտակցութիւնը միշտ ալ պակաս պիտի ըլլար մեր ժողովրդական գրականութեան մէջ: Վարուժան թող օրինակն ըլլայ թէ ի՛նչքան արուեստի ըմբռնում կրնար ներշնչել Մխիթարեան միջավայրը: Լրջութիւն, գիտակցութիւն, արուեստ, ճաշակ, գիտութիւն, այդ բոլորը ստեղծ է Մխիթարեան վերածնունդը եւ այս ակնյայտնի ճշմարտութիւն մ'է, անժխտելի՝ հակառակ բոլոր արդիականներու նորասիրութիւններուն:

Ու հիմա բարձրացնենք մեր հայեացքը, սիրելի հայրենակիցներ, տեսնելու մեր վերեւ սաւառնող Մխիթարի ողին, որ կը հսկէ մեր վրայ, կ'ապրի մեր մէջ, ներկայ է մեր ձկտումներուն եւ մեր կարօտութիւններուն մէջ: Մխիթար ի՛ր հմայքով, ի՛ր անունով, ի՛ր ծովածաւալ մըտքին ճառագայթումներով, այսօր աւելի քան երբեք այժմէական դէմք մըն է, որ յստակօրէն կու տայ լուծումները՝ մեր կեանքը կնճռոտող հրատապ հարցերուն: Երբ այսօր քաղաքական, ընկերային կացութիւնը, որ քառասյուն հանդամանք մը առած է, ու բազմաթիւ ժողովուրդներու հետ կը տուայտի նաեւ մեր ժողովուրդը՝

զաղափարախօսական զալարումներով, կրօնքի ու ազգի յաճախ տարտամ զաղափարներու ալեծփումներով, Առաջնորդ-Մարգարէի յուշը եւ ազգեցութիւնը դարձած է իսկական անհրաժեշտութիւն մը: Եթէ կան իրապէս տարտամութիւններ մեր մտքերուն առջեւ, հետեւինք իր առած ուղղութեան, եթէ կան ազգազաւան փոթորիկներ մեր շուրջը՝ որ կը տագնապեն մեզ, դործադրենք իր սկզբունքները եւ փրկութիւնը չի՛ ուշանար բախելու մեր դռները:

Մխիթար այն աչքն է որ կը դիտէ ու կ'ուզէ ի՛ր շղարձակումներով՝ մեր կեանքի ընթացքը: Մխիթար այն սի՛րան է որ կը հրաւիրէ սիրոյ եւ համերաշխութեան, որ կը բարախէ իր ցեղին համար, արիւնելով ամէ՛ն օր եւ ամէ՛ն վայրկեան:

Հ. ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱՅԵԱՆ

Ե.

Amici veneziani,

Parlo a nome di tutti ex-allievi del Collegio Moorat-Raphaël che da oltre un secolo nella vostra ospedale Venezia, sotto la guida dei Padri Mechitaristi e dei vostri dotti ed indimenticabili insegnanti hanno avuto la loro severa educazione.

Parlo a nome dei presenti e degli assenti, a nome dei vivi e dei morti, poichè, tutti indistintamente oggi sono presenti qui a queste solenni onoranze per portare il loro tributo di devozione e di riconoscenza a Colui che, quale inviato della Provvidenza apparve come una divina visione nel cielo dell'Armenia, nell'epoca più triste della sua storia.

Era l'epoca in cui l'Armenia, terra e popolo, devastata e soggiogata dagli asiatici, era sull'orlo del baratro, era sul limite estremo per diventare come gli antichi egizi, gli assiri e i babilonesi una espressione storica.

Curvo sotto il peso di questo fatale destino, Abate Mechitar, come un pellegrino ramingo giungeva a Venezia e dalla Repubblica Serenissima chiedeva non le armi contro i nostri nemici, ma asilo e aiuto, onde dedicarsi alla redenzione e alla salvezza del suo popolo.

Nelle invocazioni di Mechitar il Doge Mocenigo sentiva l'angoscia di un piccolo popolo che aveva dato prodi guerrieri, dei martiri e dei santi per il trionfo della religione cristiana e dei crociati per la liberazione dei luoghi santi della cristianità.

Agli occhi del Doge Mocenigo, Mechitar appariva come l'ultima colonna che si ergeva tra le rovine della nostra chiesa e delle nostre reggie a testimonianza di una civiltà gloriosa.

Mechitar era il depositario di una grande eredità, travolta dalla immane tragedia delle invasioni barbariche.

Senza patti ne trattati, poichè l'amore e la solidarietà cristiana non conoscono ne condizioni ne codicilli, il Doge Mocenigo fece dono a Mechitar di questa piccola isola, affinché Egli potesse realizzare il suo grande voto.


Quale tratto di profonda riconoscenza per questo gesto sublime, col quale questo saggio discendente dei condottieri delle battaglie di Lepanto e di Famagosta salvava dai nemici della cristianità un'altra civiltà, una antica civiltà, la civiltà armena, gesto col quale egli legava indissolubilmente il suo nome all'opera e alla storia di Mechitar e contribuiva per dare la luce a quel faro che doveva illuminare e guidare gli armeni sparsi e dispersi in tutte le parti del mondo.

Da quel giorno il nome di Venezia entrò nella storia armena. Da quel giorno Venezia scrisse una delle pagine più suggestive della rinascita armena. L'isola di S. Lazzaro fu il porto dove, dopo i procellosi eventi la nazione armena trovò se stessa e il suo passato. Nella pace di questo solitario cenacolo intellettuale schiere di discepoli di Mechitar con lavoro diuturno e con profonda scienza hanno ricostruito dai superstiti frammenti del nostro antico patrimonio nazionale tutta la storia, tutta la letteratura e tutta l'anima armena e come le colonne di questo incantevole chiostro che reggono la casa di Mechitar, essi più di due secoli tengono alta la nostra coscienza nazionale, la nostra fede nell'immortalità della razza armena e la nostra certezza nell'avvenire.

Essi hanno dato prova al mondo che il popolo armeno nella sua volontà di sopravvivere agli eventi avversi non è affetto del fatalismo abulico ed insolente dei popoli

che lo circondano, ma senza l'incubo mortale degli oppressori, senza le catene ai piedi, in un'atmosfera di pace e di libertà, sa camminare come tutti gli altri popoli liberi sulle vie maestre della civiltà, che col suo istinto ricostruttivo, con la sua intelligenza attiva e fattiva sa fare di un lazzeretto un Accademia, onore e vanto del prestigio tradizionale dei Mechitaristi, meta di pellegrinaggio di sovrani, di scienziati, di intellettuali, dove la fiamma cui diede vita e luce Mechitar giammai si spegnerà, poichè Venezia che tanti nostri poeti hanno sognato e cantato, che tanti nostri pittori hanno dipinto, Venezia, cui tante mamme armene hanno dedicato lacrime di nostalgia per i loro figli lontani, affidati alle sue cure, è la castellana dell'Armenia e noi siamo sicuri che sarà sempre la vestale, la fedele guardiana di questa immortale fiamma! Sento il dovere di elevare un pensiero ai nostri vecchi fratelli del Collegio Moorat-Raphaël che molto prima di noi hanno avuto la fortuna e la ventura di vivere e di temprarsi lungo il corso del secolo passato nel clima del risorgimento italiano e di aver portato al nostro popolo non solo la scienza e la cultura italiana ma soprattutto lo spirito e gli alti ideali della libertà. Il Collegio M. R. fu la fucina da dove la nostra nazione ebbe molti dei suoi figli migliori, molti dei quali nelle aspre lotte di cospirazione e di liberazione hanno fatto olocausto della loro vita sull'esempio dei martiri del risorgimento italiano. E per questo, amici veneziani, che noi ex-allievi del Collegio M. R. noi figli dell'Armenia ci sentiamo di essere un pò figli anche della vostra città. A nome di tutti loro, vivi o morti io ringrazio questa città ducale, ringrazio la bellezza del suo cielo, la purezza della sua luce, le materne carezze del suo clima, l'incanto di tutti i suoi crepuscoli. A quanti ricordi di gioventù armena stanno legate le loro immagini; con quanti sogni di una vita che comincia e di una vita che si spera. Quando nel mistero della notte Venezia illuminata ondeggiava nell'orizzonte come trasportata dal mare, noi pensiamo da lontano — che felicità l'esclamare — o leggenda di Venezia che sei la nostra, una delle sorgenti di bellezza, di tanta nostra poesia, della nostra storia e della nostra esistenza stessa.

Dott. MANUGH KHANBEGHIAN



Ն. Վ. Տ. ԾԻՐ. ԱՂԱՃԱՆԵԱՆԻ ՆՈՐ ՀՈՎՈՒԿԱՆ ԹՈՂԹԵՐ.

Տարւոյ Մարտ 12-ին, Վսեմ. Կարգ. Աղաճանեան հրատարակած է իր նոր հովուականը՝ Ն. Ս. Պիոս ԺԲ. Գերագոյն Հովուապետի քահանայութեան 50ամեայ յրեւեանին առիթով:

Հեղինակաւոր, կուռ եւ փաստացի բովանդակութեամբ, միանգամայն պարզ եւ համոզիչ ոճով շարադրուած կոնկրէտ մէք որ մեր հոլերոյ Ս. Հայրապետներու շունչով ողևորուած կու գայ արծարծելու հաւատքի առկայձ ճրագը, ճշմարտութեան անդորր լոյսը սփռելով ներկայ աշխարհի խաւարակուռ ետեղեւին մէջ:

Աստուածարանեակն ու դաւանադատական կոնկրէտը, որու առանցքը կը կազմէ Ս. Պետրոս Առաքելապետի եւ անոր օրինակով յաջորդներու գերագահութիւնը՝ Քրիստոսէ հաստատուած միակ եւ անսանկի Եկեղեցւոյն մէջ:

Գրաւիչ թուիչքով կը պարզուին այնտեղ Ս. Գրքի բազմաթիւ վկայութիւնները՝ Եկեղեցւոյ նուիրապետական ու միապետական աստուածաբան կազմին նկատմամբ կը քննուին եւ լիով կը հերքուին սին, անհիմն եւ անճիշտ առարկութիւնները, եւ հուսկ դարերու պատմական ազդակը կու գայ վկայելու հաւատքի այդ սուրբ ճշմարտութեան, ցուցադրելով թէ անոր հետամբը՝ ո՛րքան ազեատարք է ժողովուրդներու ազգային ճակատադրին:

Ինչ որ մեղի համար շատ հետաքրքրական է այնտեղ, մեր տոհմիկ Ս. Հայրեկան հաւաքուած բազմաթիւ վկայութիւններն են, որոնք հեղեղանման կու գան, կը բարդուին դաւանաբան սին ճշմարտութեան. Ս. Գր. Լուսաւորիչ, Ս. Սահակ, Եղիշէ, Եղիշէ, Խորենացի, Ս. Շնորհալի, մինչեւ իսկ Գրիգոր Զ. Ապրիստ կը խօսին այնտեղ, Եկեղեցական կարգ մը ժողովներու կանոնադրութիւններ եւ շարականներ կը յիշատակուին. եւ հուսկ, բականներ կը յիշատակուին. եւ հուսկ, «աիս այս է մեր հայրերու դաւանութիւնը, նը» կ'ազդակէ Վսեմաբառ Հայրապետը, եւ յայտնապէս կ'ըսէ. « Անոնք, որոնք

խորք կը հնչեն ոսկեդարի մեր հայրապետներուն արտայայտութիւնները կամ կարօտ մանուածապատ մեկնութիւններու — լոյսը մշուշով փոքրիկը նպատակով — հարկ է որ խոստովանին թէ վիհ մը կայ նախնեաց եւ իրենց մէջ» (էջ 10):

Հովուականին մէջ յիշատակուած վկայութիւնները իսկապէս զեղեցիկ փունջ մը կը կազմեն, հաւաքուած մեր մեղրախօսիկ Ս. Հայրերու ընդարձակ բուրաստանէն. մինչ անոնց բովանդակ ներկայացումը հատորներու կը կարօտի: Պատմականօրէն Վերածնունդի շրջանէն ի վեր Միւրթար Արքայի եւ անոր յաջորդներու՝ Չամչեանի, Ազեբեանի, Աւետիքեանի եւ Ալիշանի նման անձերու ճիշտութիւն, մեկնողական, պատմական եւ դաւանաբանական դրքերու մէջ շատ նման հարցեր քննուած եւ լուսարանուած են իմաստութեան եւ հաւատքի ջահը արծարծելու համար Հայ ազգին մէջ:

Աւագ. սերունդներ կ'անցնին եւ ահա դարձեալ հին սղիտութիւնը: Վերջին շրջանիս, հին ու նոր աշխարհներէն, նոյնիսկ բանասիրական համարուած թերթերու եւ հայադիտական տարեգիրքերու մէջ հրատարակուած գրութիւնները ընդգէմ կրօնական այս լոյս ճշմարտութիւններուն, ցոյց կու տան թէ ներկայ լուսաւորութեան դարուս մէջ, մեր քով դեռ չէ չքացած միջնադարեան նեղմիտ մտայնութիւնը՝ որ որդեկրելով բողոքական եւ անաստուած նախապաշարեալ կարծիքներ, հրատարակապի անվախել բացատրութիւններով, սուտերով, նախատինքով եւ քողարկումներով՝ մոլեռանդ եւ հինցած դադապիտներ կ'սփռէ մեր ժողովուրդի գանդան խաւերուն մէջ:

Ահա այս մղձաւանջային քառսին մէջ է որ աւետարեւ ու երփներանգ ծիածանի նման կը ցաթի Վ. Տ. Կարգ. Աղաճանեանի այս նոր հովուականը:

Հարկ է որ ստոյգ դիտանք մեր նախնեաց սուրբ դաւանութիւնը, չհեղելու համար մեր հայրերու զձամ լուսաշող ուղիէն. պէտք է գրոջմենք մեր մէջ՝ ճշմարտութեան հետեւելու անատերիւր կրթութիւն, եւ այդ՝ մեր ազգապահպանումին յաւերժական գրաւականը պիտի բլլայ ու Հայ Եկեղեցւոյ ճշմարիտ պարծանքը:

Հ. ՆԵՐՍԷՍ ՏԵՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ